

ասնի Անդղիական կառավարութեան մէջ ունեցած են բարձր պաշտօններ ու դիրք, իսկ միւսը՝ Աղեքսանդր Սամր, ուսուցիչ եղած է եւ երիտասարդ վախճանած:

Բժիշկ Սեթ Սամի Գրիգոր եղբայրն է որ Տիկին Հ. Արշակունիի տուած է իւր եղբօր մասին տեղեկութիւններ, եւ սա ալ ինձ՝ զիս երախտապարտ թողլով իրեն:

Ուրախ եմ, որ համառօտ տողերուս հետ ունիմ նաեւ այս բժիշկին լուսանկար պատկերը², զոր մեծ գժուարութեամբ գտնելով յղած է ինձ Տիկին Արշակունի. բայց ցաւելով կը ցաւիմ որ այս պատկերին շուրջ չեմ կրնար յիշել, Սեթ Սամի կեանքէն ազգային բան մը, հայկական ինչ մը, ծառայութիւն մը, ինչ որ՝ այս տկար աշխատութեանս շուրջ պիտի համարէի:

Սեթ Սամ երիտասարդ տարիքի մէջ է հոս, լուրջ ու խոհական գէմքով, սիրուն հայեացքով, եւ ծովային զինուորական բժիշկի տարազով:

Պատկերին ետեւը անդղիերէն գրուած է՝

Դկտ. Սեթ Սամ
Արքայական ծովային բժիշկ

եւ

բժիշկ նորին վեհափառութեան
“Քրիստոնիա”
պատերազմական նաւին, յընթաց
պատերազմին Խորիմի 1855

Անշուշտ Հայ բժշկական պատմութեան համար Սեթ Սամի անունը մեծապէս պատուաբեր է, զոր չուղեցի թողուլ երկար, մոռացութեան վիչին մէջ:

Բերա, 11 Նոյեմբեր 1922:

ԴԿ8. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՒՄԵԱՆ



* Յարգելի յօդուածագիոր Խմբագրութեանս տրամադրութեան տակ զրած էր նաև այս զագերուախալ լուսանկարը, զոր սակայն նապաւոր չեղաւ ներկայացնել այստեղ ինչ ինչ դժուարութեանց պատճառաւ:

Խմբագրութիւն “Հանդիսի”:

ՍԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

1922 ՏԱՐԻ ԸՆԿ

1. Լեզու:

(Տիս Հանդ. Ամս. 1922, Թիւ 4.)

Meillet A.: De quelques mots parthes en Arménien. Rev. d. Et. Arm. I, 1, 1922, էջ 1-6.

- 1. Կահապեր = սոգիերէն՝ ովֆար (ν'βδ'r) = պարթ. սոգապատ. Կահապեր = իրան. ովֆա + օրա սոգապատ (= *ովֆա-տէկա) եւ ասհանչ նոյն հիմն ունին: — 2. Պարար եւ ուուրուր = սոգդ. պարար. հրաժեւր եւ հրաժեւր. պարդ անշուշտ պարթեւական ձեւն է: 3. Ժանդ (ժանա) = սոգդ. յանդ. 4. Կերքինի = սոգդ. նորյէկ, նորյէկ = իրան. antar. 5. Պաճոյճ = սոգդ. պ'յանճ. Ընդհանրապէս “Պող” սկսող բառերը իրանական ծագում ունին մեծաւ մասամբ, իրանական “պահանամանիկով” մը կը մեկնուին Պաճոյճ (սոգդ. կապղպատիկ), Պաճ-ճարչ, Պաճ-ճարչ, Պաճ-ճարչ:

Տէր-Մինաս եան Ե:՝ Ուսումն գառական Հայերէն լեզուի (Հ. Յ. Տաշեանի): — Բանբեր Հայաստ. Գիտն. Խնսու. Ա. Բ. էջ 279-282. Համալուսիւ կը յիշէ բովանդակութիւնը: Անժամանակ կը գտնէ գրաբարի կիրառումը: — Տաշեանի գործի վրայ մոխի. Խան Մ. Յ. Անահիկեան, Կոչնակ, Իբ, 1922, էջ 812-13, 844-846:

Մինաս եան Մ:՝ Կախամեսրոպեան Հայ տառեր: Կոչնակ, Իբ, 1922, էջ 876-77: — Կը հասաստէ նախամեսրոպեան 20 տառերու գոյութիւնն ու գործածութիւնը: Վ. Բ. 189 էն մինչեւ Ք. յ. 300. Եւ կը կոչէ զանոնք արշակունեան սյրուրէն:

Թիրեաբեան Մ. Յ:՝ Կախամեսրոպեան Հայ տառեր: Կոչնակ, Իբ, 1922, էջ 943-945: — Մինասեանի անհիմն վարկածներուն հերբումը: Խակ Մինասեան անդրագառնալով այս քննադատութեան, Կոչնակ, Իբ, 1922, էջ 1110-1111. բանափրական աշխարհէն իրը ընդունուած իրողութիւններ կը հոչակէ վէճի առարկայ կէտերը: Այս պատասխանին վերստին կանդրադանայ Թիրեաբեան, Կոչնակ, էջ 1208-1209 պաշտպանելով ուղիղ տեսակէտը: Թիրեաբեանի ի նպաստ կ'արտայայտուի Կ. Յ. Բասմաջեան, “Կախամեսրոպեան տառեր”, Կոչնակ, 1922, էջ 1234-1235:

David-Beg M. S.: Le mot Tervagan dans les chansons de geste. Rev. Et. Arm. II, 1, 1922, p. 65-83. — Բառիս բազմաթիւ տարբերակներն ու առումները յիշատակելէ ետք, քառապատիկ մեկնութիւն կու տայ անոր, հայերէնի վրայ հիմունելով: Տէրվագան = 1. Տէր + Ա. ահապն: 2. Տէրական ու Տէրունական: 3. Տէր լահկան (տիտղոս Կոստանդին Ա. ի 1092-1100). 4. Տէր վկայն: Գրանսացի մա-

տենագիրներ միջին դարուն այս բոլոր իմաստներով
կը կրարկեն Տերվագան բառը:
Գ. արքի կեան կ.՝ Բառաբննական նշաններ. Բ. Կոչ-
նակ, ԽԲ. 1922, էջ 560—561: — Սեբաստիոն
գաւառաբարբառառվ կ'ամրապնդէ Ալարդանեանի սա-
սրբագրութիւնները. Խորեմ փիս. Խորհիմ, Խոտեմ
փիս. Խորխափիմ. կամն փիս. կամ, Կոտուեմ (Քտուեմ)
փիս. Կուտեմ, Ղորտոս = Ղորտ = ծոյլ, Ղորտնիմ
= յոգնիլ: Միայն “Խաւարիմ” (= Կուրնալ) նա-
խադաս կը համարի փոխանակ Ալարդանեանի առա-
ջարկած “խորեմ”ին:

Ա Ա Մ Ո Յ Դ Ա Ն Ո Լ Ե Բ (Թ Բ Գ Մ . Հ . Ե . Ս Ի Ր Ո Ւ Ն Ե Ա Ն) Կ Ա Ը Ն Ո Ւ Թ Ա
“Փ Բ Ա ւ Ա շ ի ” , Հ ա յ . Ք ր ի ս տ ա ն ե ս ց . Գ ա ւ ե ր ա թ ո ւ ղ թ ի մ լ
մ է . ջ . Բ . Զ Ա Մ . Հ թ . , 1922 , է ջ 322 – 326 : – Փ Բ ա ւ ա շ =
Փ Բ ա ւ ա շ ի = զ ե ն ս . fravashinam = հ ա յ . Հ ր ո տ կ ա մ է
Հ ր ո ր տ = Ա մ ի ս . Փ Բ ա ւ ա շ ի ն ե ր ո ւ , ո ր ո ն ք . ի ւ ր ա ք ա ն չ ի ւ
ա ն ձ ի . ա ս տ ու . ա ծ ա յ ի ն . տ ի պ ա ր ը . կ ը . ն ե ր կ ա յ ա ց ն ե ն :

Ա Ճառ ե ան Հ. Հայերէն նոր բառեր Ծագուհ Բագդա-
րատունոյ Պատմութեան մէջ (տպ. Էջմիածին, 1921).
Բ.ԶՄ. Հթ. 1922, էջ 179-182: — Ստաղկե-
լնեէ ետք որ այս Պատմութիւնը Ը. Բագդա-
տունոյ գործ չէ կարող ըլլալ. հետեւեալ
նորագիւտ բառերն ի վեր կը հանէ. 1. «Անգնայ,
զոր կ'ուցէ կարդալ «անդ նա», որ սակայն իմաստ
չի տար. աւելի լաւ չէ՝ «անգնա», կապել յաջորդ
«մահ», բառին եւ կարդալ «անձնամահ» (Եղեւ...)
2. Ապիկարել = բանի տեղ չչնել: 3. Ապտկա-
= ? 4. Արեւանք = արեւ անկ ? = արեւամուտ
5. Աւանդ = chef lieu: 6. Բանդար = պրոկ
bandar? = նաւահանգիստ. 7. Բաստ = պրոկ
bast = հալածուածին համար անբանաբարել ապա-
ւէն. 8. Գաղաղըլ = նեղորտիլ. 9. Գոռոշըլ =
գոռուալ, գոյել: 10. Գուն = ապշած. պրոկ, ցոյն
= համբ. 11. Դարպասցի = պալատական. 12. Դեր-
= հանդէս՝ պալերով եւ խաղերով. 13. Զաւնա-
ճառ = զէնք ու զրահ. 14. Զերթ = ? 15. Զերեա-
= ? 16. Զքահ' ուղ. զրահ. 17. Թօրոյ = ? ար-
գեօր' զոցա՞ն. 18. Ժամակ' ուղ. ժամանակ. 19. Խա-
ղարար = պարող. 20. Խռասաւ = ? 21. Համակա-
զառ = ? 22. Հարշըլ = բախել, զարնել. 23. Ճօ-
= բամբասանք. 24. Մանտար = մանտր. մանր
25. Մեծահար = ուղղ. Մեծահարի? = պատկա-
ռել. 26. Յայգեանն = յերուց = վաղը. 27.
Յետին = կոտակ. 28. Հատորաց = շատոնց. 29.
Որման = երբոր. 30. Պահէղ = պարտեղ. 31.
Ռտէ = քող. 32. Սարիսաթ ուղղ. Սուրիսթ = ար-
սուրատ = շտապում. 33. Սկեւուին = արկղ խաչի. 34.
Սնկել = կարօտիլ. 35. Վար = վայր = սահման
36. Տակցի = արմատով. 37. Քաջված = ? 38.
Քամբան ուղղ. բամս = բամբասող.

Առանուկ ու զլլ. քայլութեան ըստ բառեր ճաշոցի մէջ
Առառ եան Հր. Հայերէն նոր բառեր ճաշոցի մէջ
(տպ. Վաղարշ. 1872). Բ. Զ. Ս. Հթ., 1922, էջ
152—154: — Մաշտոցի մէջ առնուած քանի մը
հայրապետական գրուածները կ'ընծայեն Առանունի
անձանօթ սա բառերը. Ամենակեցուցանող. Ամօ-
թալիք. Գանձապետ. Գ. Եղաղոնութիւն. Եղեմա-
ծին. Օռուարձագեղ. Ժամակոչ. Լավացութիւն.
Ծարաւակրութիւն կենդանաստեղծիլ, Կոշտանալ.
Հարկաւորիլ. Ու ծօրեայք, ջրահեղձութիւն. Վար-
դելէն. Ա երարքիլ. Տղայամութիւն:

ԱՃԱԽԵԱՆ ՀՐ.՝ ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱռեր ՄԻ. ՍԿԵՎԱԶ-
ԵԿ Պատասխանեաց մէջ Յաշ. Համապատուա-
թեան ԺԲ. Առաքելց (տպ. Երևանցէմ 1865):
Բ.Զ.Մ. ՀԹ., 1922, 310—311: — Անյաշաղկառու-
թիւն. Անսպըդելի. Աստուածաբազացի. Աւու-
գաթ (avocat). ԴանիփԼ (temple). Կեփալ (խարանի).
ՄակայաւելուԼ. Մայեստր (maistre). Միորակ.
Կազ. Վէսք (vescovo). Քումանդուր (comman-
deur):

— Հայերէն նոր բառեր Ժամագրքի մէջ։ Բ. Շ. Ա. Հթ., 1922, 33։ — Անջոկական։ Հանրատեն։ Յանձնառելի։ Ուղերձել.

— — Հայերէն նոր բառեր կ. Աղեքսանդրացւոյ Պատ-
րապիմանց գրոց մէջ : Բ. Զ. Մ. Հթ. 1922, էջ 334—335 :
— Անազարտաբար . Անելրասանակարար . Անգիթ-
թական . Գ. եղեցիկատարութիւն . Գ. երվերագոյն . Գոր-
ծականաւոր . Երկատեսակել . Երկրպագելի . Ծա-
ռայավայելուչ . Համանձն . Հասանելի . Մաքրելի .
Մշտերեւ . Նմանեցուցանելի . Տարակու սելի . Տռափոռ
= ? Փոխատարիլ . Օժանդ . Օրհնաբանել :

— Հայերէն նոր բառեր Պարապմանց Գրոց լուծման
մէջ: Բ.Զ.Ս. Հթ., 1922, էջ 364—367: — Տա-
թեւացւյ այս գործը տպուած է կիւրդի Պարապ-
մանց հետ կ. Պոփիս, 1717, 529—590: — Ալլարերա-
բար. Անիդէպ. Անհասողութիւն. Անսախանձարոր-
րոք. Առատասերո. Առնչարար. Առնչական. Բազ-
մառուտ. Բարձրիմաց. Բացբարձութիւն = ժըն-
տութ. Բեռնատար. Դժուարակալ. Դժուարակիրթ.
Դժուարամաքրելի. Եզերորդ = առաջին. Երկագոյ,
Երկուաւոր. Ժողովութիւն. Խնճնաբերաբար. Խո-
չեմապէս. Խուզափնդիր. Ծոռազատիկ. Մարմնացի.
Մշերձակից. Միշչարի. Միհաւորակի. Միջակօքէն.
Մշտակից. Մտաւորագոյն. Յայտնաբանիլ. Ներ-
բազդատ. Ներհակօքէն. Շարաւալիր. Ուղղափառա-
կից. Ունակապէս. Պատմաբար. Միսալիիր. Վեր-
ջադաս. Տեսակապէս. Տեսակօքէն. Փսխարկապէս:

Այս կունի Տր.՝ “Գրաբան թէ աշխարհաբառ”:
Առ Տէր Ճէլակեան քաջ նամակ: Նոր կեանք-Արօր,
Ա, 1922, թիւ 79, 80, 82, 83: — Կէս ան-
գլուխէն եւ կէս ինքնաստեղծ գրաբար իեզուով ջա-
տագովական մին է անձնական տեսութիւններուն՝
ընդդէմ Ճէլակեանի քննադատութիւններուն եւ
թիւրիմացութիւններուն:

Խաչատրւեան Ա.՝ Հայ լեզուի ուղղագրութեան
բարեփրխութեան խնդիրը. Բարձրավանք, Ա, 1922,

էջ 157-163:Ա. Լեզուարանական հիմունքները:
Ղաղեկեան Հ. Ա. Հայ լեզուի ուղղագրական դա-

սեր Գ. կարդանով “Բարձրավանք”, Ա., Բ. գիրք
(էջ 1-72): Բ.Զ.Մ. Հթ., 1922, էջ 147-152: —
Լաւ դաս մըն է հայ լրագրութեան մէջ տակաւ
ընդհանրացող ուղղագրական թանձր սխաներու
գեմ: Այս անգամ բարձրավանք առիթ ընծայած է:
— Հայ լեզուի ուղղագրական դասեր: Դ: Հայ լե-
զուն եւ Հայ կառավարութիւնը: Բ.Զ.Մ. Հթ.,
1922, էջ 175-179:

Աղան՝ Որո՞նք են Հայ լեզուն քայլայօղները։ Նոր
կեակը-Արօր, Ա, 1922, թիւ 143, էջ 151.
Տէր-Պօռսեան Գր՝ Հաւարիկի Բարբառը։ Բան-
բեր Հայաստ. Գիտ. Ինստ. Ա, Բ, 1921—1922,
էջ 160—177.

2. Մատենագրութիւն:

(Ժեմ Հանդ. Ամս. 1922, Թիւ 6-7:)

Sէր-Մինասուեան Ե.: Արքահամ խոստովանողի «Ակայք Արեւելից, և եւ նրա Ասորական սկզբնաւորը: Բանքեր Հայաստ. Գիտն, Խնստ. Ա., Բ., 1921-1922, էջ 114-126: — Տեղեկութիւն գ. Տէր-Մկրտչեան-Տէր-Մովսէսեանի հրատարակութեան մասին (Էջմ. 1921, էջ XXII + 248), որուն 3/4 լ արդէն այլուր հրատարակուած էր: Քննէլի հարց. Հայերէն սկզբնագիրը ասարերէն էր թէ յունարէն: Բնազրական ու լեզուական փաստեր կը ցուցնեն որ հայերէնը թարգմանուած է, գրեթէ բառացի, ասարերէնէ — զոր շատ տեղ կամբողջացնէ — միայն Ակեփսիմսի, Յովսէփի եւ Ալիթալյի վկայաբանութիւնները, յունարէնի դրոշմ կը կրեն: Վերջիններուս, ինչպէս նաեւ Մելեսի վկայաբանութեան հայերէնն ալ կը տարբերի միւսներէն, ուստի հաւանորէն ասոնք Արքահամ խոստովանողի գրէն չեն պատկանիր:

Հ. Ղ. Տ. Եւանելոյն Զենոբայ Եպիսկոպոսի «Ի լուացումն սուից աշակերտաց»: Բ.Զ.Մ. Հթ., 1922, էջ 225-228, 257-259, 289-291: — Վարդանեանի հրատարակած Զ. Գաղիբացւոյ ձաւն է, արտազուած Վենետիկի ճառընտիր Ժ.Գ. Լն (Գ.ալ' Ժ.Գ., էջ 723-729): Ինչպէս սուրբ գետեզուած համեմատութիւնները կը ցուցնեն, «տարբերակներուն ու կորուսներուն մէջ իսկ՝ մի եւ նոյն ակէ յառաջ եկած զոյդ գետակներ են»:

— Զենոբ Եպօ. ի «Վասն յիշատակի Մարտիրոսաց», Ներքոզ, Բ.Զ.Մ. Հթ., 1922, էջ 363: — Վենետիկ ճառընտիր Ժ.Ա. մէջ գտնուած բնագիրը նոյն է Վարդանեանի հրատարակածին հետ (ՀԱ. 1922, էջ 76-79), բայց քանի մը տարբերութիւններէ, զոր Հ. Ղ. Տ. կը նշանակէ:

— Երանելոյն Զենոբայ Եպիսկոպոսի Կերպողեան ի սուրբն Մելիտոս Անտիբայ Հայրապետ: Բ.Զ.Մ. Հթ., 1923, էջ 321-322: — Վենետիկեան օրինակի մը ցուցուցած տարբերակները կը նշանակէ — համեմատելով Վարդանեանի հրատարակածին հետ ՀԱ. 1922 թիւ 2-3: Կը ճշգույն ինչ ինչ անընտոյդ ընթերցուածներ: Բայց ընդհանրապէս նոյն են բնագիրները:

Յ. Վ. Հաննէս և եան Եղ. Վ.: Աստուածաբանական տեսութիւն մը Օձնեցւ յը ընդդէմ Երեւութականաց ձաւին: Բ.Զ.Մ. Հթ., 1922, էջ 132-137: — Համատօմի կը վերըսէծ ճառին բավանդակութիւնը:

Paul Peeters: Traductions et traducteurs dans l'hagiographie orientale à l'époque byzantine, Analecta Boll., XL, III և IV, 1922, էջ 241-298. — Բաւական ընդարձակ կը խօսի Հայերու մասին (էջ 265-76): Բոլոր գրացի լեզուներէ թարգմանութիւններ եղան են. մինչ գեռ սակաւաթիւ են թարգմանութիւններ հայերէնէ՝ օտար լեզուի մը (Աղուերագիրը, Ագաթանգելոս), ի բաց առեալ Վրացերէնը, որ մեծ չափով փոխ առած է հայ մատենագրութենէն (տես էջ 276-289), սակայն օտար լեզուավ գրող Հայեր չեն պակսած:

Աւ գալու է գեան թէ՝ կարծեցեալ Շապուհը. (Միքանի խօսք «Պատմ. Շապոհը Բագրատունւոյ», զըրքայի հեղինակն որոշելու խնդրի լուրջը): Բանքեր Հայաստ. Գիտն, Խնստ. Ա., Բ., 1921-22, էջ 244-254: — Շապուհ չէ կարող ըլլալ հեղինակի: 1. Գրքոյկին բովանդակութիւնը չի համապատասխաներ Յովհ. Աթ. ի ծանուցածին, որուն համեմատ ընդարձակ կը խօսի Շապուհ. Եշոտի Ա.ի, Բուղալյի, Գրիգոր Դերենիկի մասին, մինչ մեր գրքոյկը Արծրունեաց պատմութիւն է, իսկ Բագրատունեաց ցորչափ որ կապ ունին անոնց հետ (էջ 245-248). 2. Կը պարունակէ պատմական սխալներ, որոնք Շ. Բ. ի նման ժամանակացին մը լնդայել անհնար է (Գրիգոր Դերենիկի, Ապումբուանի մահը էջ 248-254):

Կանայեան Ա.՝ Պատմութիւն Աստուածընկալ Ա. Նշանին Ս. Աղբերկու եւ Շապուհ Բագրատունի: Բանքեր Հայաստ. Գ. ի տան, Խնստ. Ա., Բ., 1921-1922, էջ 137-140: — Այս կոնդակը (ԱՐԲՏ 1905, 551-559) «ունի մի ամբողջ թերթ համարեաբառցի արտազութիւն...» «Պատմութիւն Շապոհը Բագրատունւոյ», երկին (Հրտ. Տէր Մկրտչեան, § 78-83), զոր յառաջ կը բերէ 138-139: Կը հետեւցնէ. 1. Կանդակը ժամանակացին գործ չէ. 2. Կանդակի նախնականն էր Շ. ի նման հաստուածը յետասմուտ է, որուն 4. լեզուն կ. ի լեզուն կը տարբերի, եւ որուն 5. աղբերը չէ Ասողնակ-Ասողիկը, այլ հաւանօրէն Ասողկին կցուած Շ. ի Զեռագրի անանուն օրինակը. 6. Շ. ի այժմ հրտ. պատմ. ը հաւանօրէն մի քաղուածք է նախնականից, եւ հեղինակը՝ Գրիգոր, Աղթամարցին՝ եթէ ոչ վանեցի, անշրջաց վասպուրականցի է (էջ 140):

A palecta Bollandiana: Tomus XXXVI-XXXVII (1922) կը բովանդակէ Հistoire Monastique Géorgienne. Հրատարակիչներն այսուկը ձեռնարկեն վրացերէն «Վարք Հարանցը լատ. թարգմանութեամբ հրատարակել: Խրաբանչիւր վարքը կցուած են մեծարձէք ծանօթութիւններ եւ յառաջարան մը՝ նուիրաւած ձեռագրական ու մատենագրական ինդիրներու: Թարգմանուած են 1. Վարք Ս. Յովհաննու եւ Եւթեմոսի (8-68): 2. Վ. Ս. Գէորգայ Հագեպետ (69-159). 3. Վ. Ս. Սրապիոնի Զարմացւոյ (159-207). 4. Վ. Ս. Գրիգորի Խանձտայ (207-309):

Ubaldo Falldati: Liriche mistiche di S. Gregorio di Nareg. Bessarione, Հար. XXXVIII, 1922, 144-148: — Համառօտ կենսագրական: Դրուատիք բանասակեցական հանճարին: Կայշչան Վենետիկի Միիթարեանց թարգմանութենէն, ապ. 1893:

Պօղոսեան Յ. Պ. Մեծ հայ Խորհրդապաշտը կամ Գրիգոր Կարեկացին: Կոր կեանք-Արօր, Ա., 1922, թիւ 142, 143: — «Մեր անկեղծ փափաքն է հոսնկարագրել, թէ մեր անձնական դպաւորութիւնները ինչ եղան սոյն երկասիրութեան վայ («Եաբեկ») մը ընթերցափրութեան պահուն»:

Բառմաջեան Կ. Պ. Միրզ Երդ: Հայ կին, Պ., 1922, թիւ 21, էջ 1106: — «Այ իմ փառաւոր Աստուած»: Օքսֆորդի բողէան Մատենագրականին

Հայ. 22. Թ.իւ 121, թղթ. 83թ: Բասմանեան կը և-
ծայէ զայս գ. Աղթամարցւոյ:

Բառմաշեան կ Յ՝ Ալղմամարքի Գրիգորիս կա-
թողիկոսի Անտիպ մէկ ուրիշ տաղը։ Հայ կին, Դ,
1923, էջ 1202։ — “Զլուսածող Պղնձէ քաղա-
քիս”, Անտիպ չէ սակայն, հրտ. Տաճար 1912,
թ. 40. էջ 595—596։

Հ. Պ. Տ. Բանք Մինթարականը Ստեփանոս Վեց
թուխաթեցուոյ: Բագր. Հօն. 1922, էջ 129-132:
Վահագան 1 թ. Օսեռեմբողիեն:

— Սանուած լիւ Արքովորութեան ։
— Սատեփանոսի Թօսխաթեցւոյ Ողբ և վերաց Վա-
ղամեռիկ Եղագար իւրոյ Բ-ԶՄ-ՀԹ, 1922, էջ 161—
166։ — Գրուած 1604ին ։ Հանուած Վենետիկի
մէկ Զեպագրէն՝ Տաղարան Բ-Զ, Թիւ 1330։

Մեռոպակ Եպիսկոպոս՝ Զաքարիան Նկարչի Հեռագիրը
եւ Գաւիթի Բէկի մասին լիշտավակարան։ Բանբեր
Հայաստ. Գետն. Խնամ. Ա, Բ, 1921—1922,
էջ 127—137։ — Զաքարիա Աւանցիի (Փ.Զ.—Ժ.Ը.
դար) ծաղկաղարդած ՀՀերէն ծանօթ են երեք օրի-
նակ Աւետարան, այժմ ամէնքը յէջմիածին (128—
130)։ Ասնցմէ է այն Աւ.Ը. զ՞ր յօդուածագիրը
Հաշտարիանէն փոխադրած է Էջմ։ Բնագրի կող-
մանէ ուշագրաւ չէ, արժեքաւոր են Տնօրինական
Նկարները, Խորանաղարդերը, լուսանցազարդերը եւ
զարդարուն փաւագրերը (130—132)։ Ունի յէջա-
տակարաններ, որոնք պատմական նորութիւններ կը
բավանդակին (132—133), այսպիսի է մանաւանդ
Գաւիթի Բէկի մասին եղածը, որ Անանուն հեղե-
նակի ձեռագիրներուն (133—135) բավանդակու-
թիւնը կը հստատէ եւ կը լրացնէ։ Յիշատակ ս-
րանը գրած է Գաւիթի Բէկի աղքական Փարսադան
Բէկի որդիի Թաղի։

Աւդալը է գեան թ.՝ Սիմեոն կաթողիկոսի՝ ՅԵՀԱ-
տակարանինի ծածկագիրը: — Բանքեր Հայաստ-
անուն. Ինստ. Ա., թ. 1921—1922, էջ 143—159: —
Յիշատակարանի երեք հատորները, հրտ. Աղա-
նեան 1894, 1908 եւ 1913, կը բովանդակեն ծած-
կագիր թուեր կամ “գրափակ”։ Զատոնիք լաւ զա-
նազնանելու է պարակական դրամանուանց համա-
ռուագրութենէն, որ յաճախադեպ է հօն (էջ 144—
146): «Ծածկագրի տառերն ու թուանշանները
նորահնար չեն, ինչպէս կը կարծէ Ազանեան, այլ
սովորափան, ըստյ նոր առումով գործածուած:
Ունինք թուեր հայկական միաւորով ու տասնաւո-
րով (ՀԵ), կամ ասանց կրկնումով (ԳԻԸ), միայն
արարական թուանշաններով (60) հայ ու արար (Է),
6), հակառակէն (2, Ծ), հայ-արար-հայ (ՓԴ, 5,
ԾԷ): Լուծաւմ. ա) թուերու միաւորներն ու տաս-
նաւորները՝ հայկական միաւորներով ու տասնա-
ւորներով՝ “եթէ թիւը եկեղեցական ֆինանսների
մանր յօցւածների շարքին է պատկանում”, թ) հա-
րիւրաւորները՝ մեծաւ մասամբ՝ արարական միաւոր-
ներ. զ) հազարաւոր ու տասն հազարաւորները՝ դար-
ձեալ հայ միաւորներով ու տասնաւորներով (Եթէ
թիւը փոլիցայ է, այսինքն փոխգիր) նշանակուած
թիւը փոլիցայ է, այսինքն փոխգիր) նշանակուած
են: Թիւերը մինչեւ 200.000 չեն հասնիր. Այս
լուծան համար գիշ փաստերը կը ներկայացնե-
էջ 149—159:

Macler Fr.: Notices de manuscrits arméniens ou relatifs aux Arméniens vus dans quelques bib-

liothèques de la péninsule Ibérique et du Sud-Est de la France (Carr.). Rev. d. Et. Arm. II, 1, 1922, 42-7-69. — Marseille, Archives municipales (à l'hôtel de ville). Ապարդիւն պրոցումներ. — Archives de la chambre de Commerce. Աւանի վաճառականական վաւերաթղթեր Հայոց նկատմամբ 1622, 1622—1623, 1635, 1639—1658, 1687, 1694—1724; 1717 թռւականներէն: Այս ըոլուրը կը հրատարակէ, եզ 10-56. — Archives Départementales (À la Préfecture): Պահուած են lettres de naturalité relatives aux Arméniens (Ճ.Զ. գարէ), զորոնք կը հրատարակէ եզ 57-60. ապա ուրիշ երեք վաւերաթղթեր (եզ 60-64) իրաւական բովանդակութեամբ:

Cuendet Georges: Notice de deux manuscrits arméniens vus à Genève. Rev. Et. Arm. II, 1, 1922, p. 117—119. — 1. *Ճաշոց մը պակասաւոր,*
Ժեւ կամ Ժլ. դարէն: 2. *Գլանաթուղթ թէրթ*
մը (Երկայնք՝ 4523) ազօթքներու. Պատկեր Ա. Կի-
պրիանոսի գրուած 1074ին (1625):

Հայունի Հ. Ա.՝ “Թարգմանչացը Աւետարանը:
Երեակ, Կ.Պոլիս, Ա, 1922. էջ 2-5: — Եր-
բեմ Աւտոնեան Հարց, այժմ զ. Մանուկեանի
սեպհական Աւետարանիս յիշասակարանը կը կըէ
415 թուականը: Հայունի համոզիչ փաստերով
կամրացնէ Տաշեանի կարծիքը, թէ 415ը հայ
թուական է եւ հետեւարար Աւետարանս գրուած
է 973ին: “Թուականութեան Տեառն մերս”, բա-
րեպաշտական ասացուած է, այլուր եւս կիրար-
կուած:

Տէրոյենց Ա.՝ Թ. գարու տոհմիկ Գրադիտուհին:
Երեւակ Ա, 1922, էջ 6-9: — Հաչանդուխտ,
դուստր Վարազ-Տրդատի († 825): Օրբելեան Կը
հաղորդէ պատառիկ մը կոյսին գրչէն, որ կը նկա-

բազգի իւր կը ո՞նաւո՞ր ելուն պարագաները : Յօդուածագը կը պաշտպանէ անոր հարազատութիւնը : Ուսկեան Դրոկա . Հ . Հ . Յովհաննէս Վանական եւ

իւր գպրոցը: Վանեսա 1922: — Քննդ. Ա. Երեման, Ճակատամարտ, ԺԲ., 1922: «Ա. Ը. 1170, ուր կը զծէ ԺԲ. — ԺԳ. գարու մշակոյթի պատկերը. ինչ որ զանց բրած է Ուկեան իւր գործին մէջ: Ո ինչեան չ. Ա.՝ «Հինգ Պահնու խստացածականներ»: —

Մանես. Ս. Յ. Արեգ, Ա., 1922, էջ 641-642։
Զօպանեան Ա. Հին երգ մը։ Կողմակ, Իթ, 1922,

1262—1264, 1294—1296. — Հեղինակն է հայ
միջնադարեան տաղասաց Գրիգ (ԺԳ.՝ ԺԳ. գար)
որուն մասին մանրամասն գրել կը խստանայ Զ.
Ա. այժմ մեկնութիւններով կը հրատարակէ սա
զրուածքը. «Զբանք զր յարեան այլազգիք ի վե-
րայ քրիստոնէից եւ աւար հարին զտեղ սրբու-
թեանց վասն անմիաբանութեան քրիստոնէից»:
Ինչպէս վերնագրէն կը տեսնուի նի. թէ խաչակրու-
թենէ առնուած է:

Երեմեան Ա.՝ Թթվական ազգեցութիւն կայ Հայ
աշխղական գրականութեան վրայ: Ճակատամարտ,
1922: Ն. Շ., Թիւ 1103—1105, 1107: — Գրուած
է Գրուած Պէտի նցյան նիւթիւններուած յօդուա-
ծաշրբին առ!թով (թրդմ. Ճակատամարտ.
Թիւ 14, 13, 19, 25 և 26): Պատմութիւնը կը
վկայէ որ մինչեւ ԺԲ. գար թթվական ազգեցու-

թեսն մասին խօսք կարելի չէ ընել: Բայց թուրական տիրապետութեան տակ անդամ հայ աշուղներու ամենագլխաւոր ներշնչարանը եղած է հայ ժողովրդական բանահիւսութիւնը. Գրիգոր Նարեկացի. Ն. Շնորհայի, եւ պարսկական գրականութիւնը, ինչպէս համեմատութիւնները կը ցաւցնեն: Թուրք աշուղական գրականութիւնն այնքան զուրկ է նշանակութենէ, որ ազգեցութիւնն ընելու անդամ անզօր է: Պատմական թիւրիմացութիւն է ֆառու Պէջի սա տեսակէտն ալ, թէ հայ աշուղներն իրենց նուրագարանները թուրքերէն առած են: Մերուպ Լեւոսն՝ թուրք գրականութիւնը կրնայ ազգել Հայ գրականութեան վրայ: Ճակատամարտ 1922, Ն. Շ., Թիւ 1115: — Թուրք գրականութեան ծագումը եւ զարգացման պայմանները, Թիւ 1117: — Թուրք գրականութիւնը կը շարունակէ պարսկական կաթով զարգանալ, Թիւ 1118: — Թուրքական սոկեդարու գրական աստղերը, Թիւ 1119: — Թուրք գրականութեան մէջ Պարսկականութիւնը կը հասնի գագաթնակետին, Թիւ 1122: — Թուրք գրականութիւնը փոխանցման շրջանին (1700—1860), Թիւ 1123: Ոչ Օսմանցի թուրք ցեղերը եւ իրենց գրականութիւնը, Թիւ 1125, 1126: — Հայ ժողովրդական բանահիւսութիւն եւ Հայ աշուղներ, Թիւ 1127: — Թուրք քնարերգական բանաստեղծութիւնը եւ թուրք աշուղներ, Թիւ 1129: — Հայ եւ թուրք գրականութեանց բազդատութեան յարմարագոյն եղանակը, Թիւ 1131: — Ինչ՞ կը ճգտի Քէօփրիւրի Զատէ, Թիւ 1133: Սուրենաթեան՝ Վանական-ֆէոդալական պատկերացութենրը Միջնադարեան Հայ քնարերգութեան մէջ: Կոյ Աշխարհ, Թիւ 1, 1922, էջ 92—98: Ասատուր Գ.՝ Սայաթ-Նովայի Չեռազիր մատեանը: — Բանրեր Հայաստ. Գետն. Ինստ. Ա, Բ, 1921—1922, էջ 230—234: — Կը գտնուի Հայաստանի թանգարանը: Սա այն գովածմարն՝ է, զոր ուսումնափրած է Գ. Ասվերգեան: Երկու մասի կը բաժնուի, յարակից տետրակները (երես 117—140), եւ բուն մատեանը: Տետրակները պէտք է համարել նախագիր, որ կատարել է ինքը՝ հեղինակը, իսկ բուն մատեանը արտագրութիւն է, որ արել է մասսամբ ինքը՝ հեղինակը, մասսամբ ուրիշը նրա պատուերով կամ թեկադրութեամբ: Կը հրտ. այն երգերը, զորնկը Ախվ. չէ առած իւր ժողովածուի մէջ: Երեմեան՝ Պարսկահայ Աշուղներ, Ա, Ղուլ Էգազ. Նաւասարդ Ա, 1922, Թիւ 4: — Ապրած է իր 1650—1734 Նոր-Զուղայի մէջ: Երգերու դավագիր կորսուած ըլլալով ծանօթ են միայն 6 Երգեր կրնական եւ սիրային: Կը գրէ Նոր-Զուղայի բարբառով:

— Բ, Ղուլ Արզունի: Նաւասարդ, Ա, 1922, Թիւ 6: — Իր 1650—1750: Մեր ճեռքը հասեր են միայն ութ քրթուած: Կը գրէ Նոր-Զուղայի ժողովրդական լեզուով: Երեմեան կը հրտ. անտիպ երդ մը՝ “Խարառ”:

— Աշուղ Ալլահվերդի: Արեգ, Ա, 1922, էջ 381—385, 436—439: — Ծն. 1820, մեռած՝ 90 ական թուականներուն: Ունի 38 հայերէն, 21 թօրբերէն երգեր: Հետաքրքրական են սիրային եւ պանդիտական երգեր:

Երեմեան՝ Երգիչ Մարտիրոս Մանուկեան: Արեգ, Ա, 1922, էջ 573—578: — I. Երգիչը: II. Կեանքը: Ծն. 1846, Նոր-Զուղայի մէջ. մեռած՝ 1922 Յունիսի: III. Երգերի վերլուծութիւնը:

— Երգիչ Տէր-Եսայի: Արեգ, Ա, էջ 1922, 705—706: — “Այժմ այսքանը միայն ստոյդ է, որ Տէր-Եսային արժէքաւոր մի տաղերգու է, որ ապրել եւ ստեղծագործել է մեզանից մի դար առաջ Պարսկաստանի քեաղաջ զաւառում”: Ծանօթ է մէկ երգ, զոր կը հրատարակէ:

— Աշուղ Զիւանի կեանքն ու բանաստեղծութիւնները: Կոչնակ, ԻԲ, 1922, Թիւ 45, 46, 47: — Աշուղը Զիւանու կեանքը եւ աղդեցութիւնները. Զիւանու Քնարը. Ազգային Երգեր. Աշխարհի բանը. Աշուղի Աէրը. Զիւանու գերը:

— Աշուղ Ազգար Աղամ: Կոչնակ, ԻԲ, 1922, էջ 1170—1171: — Ապրած է Ժմ. գարուն. ունի 14 կտոր բաւական արժէքաւոր տաղեր՝ սիրային, երգիծական, պատմական եւ խրատական բովանդակութեամբ: Կը գրէ Արարատեան բարբառով:

— Պարսկահայ Աշուղներ: Աշուղ Յարթուն օղլի (Կրա մահուան յիսնամեակի առիթով): Բ. ԶՄ. ՀԹ, 1922, էջ 328—333, 357—362: — I. Աշուղը: II. Կեանքը (1789—1869): III. Միջավայրը: IV. Յարթուն օղլու “Դավիթարը”: V. Յարթուն օլլու երգերը՝ 1. Սիրոյ. 2. Ղարիպի. 3. Կրօնական. 4. Խրատական. 5. Հարսանեկան (“Օրհնութիւն հարսանեաց”, էջ 363—364). 6. Երգիծական. 7. Խառն: — Լեզուն՝ ժողովրդական, Նոր-Զուղայի եւ Զահարմահայի բարբառա:

Լէօ. — Մի գիծ Հայոց մամուլի կեանքից: Բանրեր Հայաստ. Գիտն. Ինստ., Ա, Բ, 1921—1922, էջ 89—93: — Վաւերաթղթերով կապացուցանէ որ “Մէճմուայը Անպարի”, “Մանզումէի Էֆեարի”, եւ մանաւանդ Փունջի խմբագիրները դրամով “գնուած”, էին Մակար կաթղիկոսի շահերը պատմանելու համար:

Մելոյեան Գ.՝ Համառօտ պատմական ակնարկ Անտլիայի հայ մամուլի մասին: Կոյ Աշխարհ, №. 2, 1922, էջ 112—122: — I. Թռուցիկ ակնարկ հայ եւ թիւրք մամուլի միայն: II. Հայ մամուլը մինչեւ 1908: III. 1908 էն մինչեւ համաշխարհային պատերազմի սկիզբը:

Տէրտէրեան Ա: Կամառութիւններ Բաֆֆիի մասին. Աշխարհայեացքը: Բանրեր Հայաստ. Գիտն. Ինստ., Ա, Բ, 1921—1922, էջ 35—67:

Անանուն Գ.՝ Արշակ Ագապեան: Բանրեր Հայաստ. Գիտն. Ինստ. Ա, Բ, 1921—1922, էջ 68—82: — Ծն. անսուն Գ.՝ Արշակ Ագապեան: Բանրեր Հայաստ. Գիտն. Ինստ., Ա, Բ, 1905. Գիւղազիր հրապարակախօս եւ վիպասան: Ունի տասնուշորս պատկերներ ու պատմուածքներ, բոլորը “Կոյ Դարի” մէջ, 1888—1896:

Սարգսեան Խ.՝ Լեւոսն Սթարեկեանի Պուղիան: Բանրեր Հայաստ. Գիտն. Ինստ., Ա, Բ, 1921—1922, էջ 82—88: — Վերլուծութեան կցուած է բանաստեղծի մասին “մատենախօսական տեղեկութիւններ”:

Տէսեեկւ Ն.՝ Հայ գիւղ հայ քերթողութեան մէջ (“Հացին Երգը”): Հայրենիք, ԻՊ, 1922, Թիւ 305:

Աւագեան Յովհան Պետրեան: Նաւասարդ,
Ա., 1922, էջ 261—265:

Զագել եւայեան՝ Աբովչեան Յարութիւնեան:
Նաւասարդ, Ա., 1922, թիւ 7: — I. Մարդը եւ
գործը:

Յակոբեան Ա.' Վահան Տէրեան: Գրական վեր-
լուծութիւն: Արեգ Ա., 1922, էջ 423—429,
497—508, 545—555, 607—617, 691—698: —
Արեւելահայ գրականութեան մէջ մինչեւ Տէրեան
երկու շրջան կը զանազանէ: ա. մինչեւ 1880: բ.
մինչեւ մեր օրերը եւ այս երկրորդ շրջանի նշանաւոր
բանաստեղծներն են Յովհան Յովհաննեսեան, Յովհ.
Թումանեան, Լ. Խաչակիսեան, Դերենիկ Գեմիքեան,
որոնց վրայ համառօտիւ կը խօսի: II. Բանաստեղծը
եւ իր Սերունդը: III. Կեանքը եւ միջավայրը:
IV. Ազգեցութիւններ: V. Անուրջներ եւ որոնում-
ներ: VI. Հիմասթափութիւն եւ մեկուսացում:

Սահմանական Աւելոն Շանթի "Կայսր, լ": Ազգ-Պահան,
Ա., 1922, թիւ 187, 188, 189, 191:

Յակոբեան Ա.' Գեղարուեստական մոլորութիւն.
Աւելոն Շանթի "Հյժմայուածը": Արեգ, Ա., 1922,
էջ 358—367:

— գետրոս Դուրեան: Մտիս. Երեմեան, Արմենիա
1922, թիւ 40:

Քիպարեան Հ. Կ' Պետրոս Դուրեան: Բ. Զ. Մ. Հ. Թ.,
1922, էջ 271—273, 335—338:

Թուրոս Աշատեան՝ Միասք Մեծարենց (Իր հեանքը :
Ա. Հատոր, կ. Պոլիս 1922, էջ 80: — Մտիս.
Գեղար Գենէրձեան. Ժ. Դ Զայնը (Ժամանակ),
Ե., 1922, թիւ 1238:

Ա. Ս [ուրխաթեան] Մի գրական Դեկլարացիայի
առիթով: Նոր Աշխարհ, Nr. 1, 1922, էջ 82—91:
— Նուիրուած է Զարենցի բանաստեղծութիւննեան:
— Եղիշէ Զարենցի բանաստեղծութիւնները: Նոր
Աշխարհ, Nr. 2, 1922, 101—108:

Հիթունի՝ Հայ ժողովրդական Գրականութիւնից.
Միւնհեր Առուլը, Լէյէ-Մէրուստ աւանդութիւնը:
Արեգ, Ա., 1922, էջ 566—572, 618—630 կը
պարզէ բովանդակութիւնը, իսկ էջ 645—658 կու-
տայ Հայ ժողովրդական Սիրերգին բնագիրը: Էջ 659
կցած է ժողովրդական դժուարիմաց բառերու ցանկը:
մեկութեամբ:

Բ. Ժ. Մ. Գ. Հայ ժողովրդական բանաստեղծութիւններ:
Լատրան, կ. Պոլիս, Ա., 1922, էջ 8: — Այս վերնա-
գրով Բ. Ժ. Մ. Գ. պիտի հրատարակէ ժողովրդական
երգեր Կիկոմեդիոյ շրջանէն: Այս անդամ սոււած
է երկու հատ Օվաճրդի երգերէն:

Հ. Ս. ԿՈԴԵԱՆ

/O



Լինեսը ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԼՐԱԳԻՐՆԵՐՈՒ

ՈՐՈՇԵՐ ԿԸ ԳՏՆՈՒԻՆ ՄԽԻԹԱՐԵՑ
ՄԱՏԵՆԱՖԱՐԱՆԻ ՄԷՋ Ի ՎԻԵՆՆԵ

1794—1921

(Հայուսական պատճեն)

ԿԱՅԹ. Երկօրեայ, Տփեսիս 1906, թ. 1—47:

Պահանջ. թ. 12, 14, 35—36: [411]

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԼՐԱԲԵՐ, Հարաթաթերթ,
Երեւան 1920:

2-ՆԻ+:

[412]

ԿԱՌԱՎԱՆԱՏ. Հարաթաթերթ, կ. Պոլիս 1909,

թ. 1—51: [413]

ԿԱՎՈՒԾ. Հարաթաթերթ, կ. Պոլիս 1908—1922:

1913 (Զ. տարի), թ. 2 կը կոչուի "Հոս-
Հոսող" — 1913/14 (Զ. տարի), թ. 47 էն "Սա-
դաշանական Հաւելուածով" (թ. 1—7):

Պահանջ. 1906, թ. 29—31: 1914/15 (Է. տարի),

թ. 3, 35—40, 42—43: 1915/16 (Ը. տարի),

թ. 56—77, 84, 86: 1916/17 (Թ. տարի),

թ. 139, 142—143: — 1917/18 (Ժ. տարի),

թ. 172—173, 201—202, 206—207,

215—224, 234: — 1918/19. (Կոր շրջան):

թ. 25, 26, 34, 36, 49, 63, 75, 82, 83,

88—89, 95, 97, 99, 102, 104, 107, 109,

119, 141, 148, 151, 194: [414]

ԿԱՏԱԿ. Կիսաշաբաթաթերթ, Վառնա 1897,
թ. 1—20. կը շարունակուի "Տաւրոս, ան-
ուամբի": [415]

— Հարաթաթերթ, կ. Պոլիս 1913, թ. 1—3,
շար. "Հոս-Հոսող": — 1914, թ. 4, շար.
"Միմոսի": [416]

ԿԱՐԴԱՑԵՔ ԶԻՍ. Հարաթաթերթ, կ. Պոլիս
1911/12, թ. 1—7: [417]

ԿԱՐԻՔ. Արմակը 1918:

2-ՆԻ+:

[418]

ԿԱՐԿՈՒՏ. (Խմոր.) Վան 1907, թ. 1 միայն:

2-ՆԻ+:

[419]

ԿԱՐՄԻՐ ԱՍՏԳ. Եկատերինոսար 1918:

2-ՆԻ+:

[420]

ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿ. Երեւան 1920:

2-ՆԻ+:

[421]

ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ. Ամաթերթ, Գիլիպպէ 1920/21:

Պահանջ. 1920, թ. 1, 5: — 1921, թ. 2, 7, 8:

[422]

ԿԵԱՆՔ. Հարաթաթերթ, Տփեսիս 1906, թ.

1—18: [423]

ԿԵՏ. (Խմորատիպ). Սեբաստիա 1905—1907:

2-ՆԻ+:

[424]

ԿԻԹԱԱՐ. Երկարաթաթերթ, կ. Պոլիս 1862/63,

թ. 1—7: — 1862 Օդ. 1, Ա. շրջան կը

ոկափ. թ. 6 ով վեցամսեայ:

Պահանջ. թ. 3, 5, 7: [425]

ԿԻԼԻԿԻԱ. Կիսամեեայ-Հարաթաթերթ, կ. Պոլիս

1861—1875 (Ա. Ժ. Ժ. տարի). կը շարու-

նակուի "Փունջը անուամբ" մինչեւ 1909

15